



Դրուազներ աղջային պատմութեան

## ՓԱՌՔԻ ՊԱՏԳԱՐԱԿԸ

Մերէոս (Դ. Ա.)

**Ո** ԽՍԻՒՑ բարձրանան այս սլաղակներ  
ԶԵՆքերու շառաւ, բաղխում՝ տիբոփի.  
Դըփ՞նն են խուժած օտար բանակներ.  
Ինչո՞ւ այս մերնցինք, այս ծայրը փողի:  
Կը նայի Մամկուն դէպ ի պատուհան  
Կը խըլէ որմէն իր պղընձի վսինն.  
Մերկացած իր սուր  
Բիբերուն պէս հուր'  
Թըռչի նժոյգի վրան:

Ժողովրդութեան ողբքյան ոտքի կամացանած է.  
Չէնք չեն Խողուցած կամպք՝ այլերուն.  
Փողոցն մեջտեղ ամբոխ կ'անիծէ.  
Չըսանցքի փոխէ զայն մոգերու արիւն։  
Մուրենի մալզգգամ՝ որ ոչնչացնել  
Կարծէիր մեր կամք, լեզու եւ ամուն,  
Դաստապարուուած ես. կիրճոյէ և ամել.  
Կարգդ է զոհ երթալ զայրութիւն՝ մ'ամիուն։  
Հեծած է Մասկուն ամին մը վրայ.  
Մուրէնը կ'վիմսուէ, դամին իր եղօր.  
Բազեն Խորշնեկին նետեւէն կ'սուրայ.  
Դագսած է ամեղ արդարութեան օր։

Ձիու փայամարգպամն՝ րգեցեասն հոլին տուած  
կը փախչի. . յանկարծ առջեւն իր ճամբուն  
Տեմնէ զլիքնալիք. Մամեկունի, ով Աստուած  
Մամեկուն՝ որ իր փրտ կը միշտ տէցնու բռն։  
Արեամբ արքեցած կը շըրջի ամբոխ.  
Բանակն այլ կողմէն կու գայ յարթական.  
Դեռէ՛ մին հրանուած՝ մոգերու գըրուխ,  
Միւսը՝ Մուրէնին, ըսպանուած գազան։  
Բազմած է Խոսրով արքայից արքայ  
Իր գահուն վրայ ոսկի, ակնայտու.  
Կը դոչէ գուժեկան՝ ճակատն հողի վրայ.  
« Յաւիտեանս ապրէ. տէ՛ արքայ, Հայեր  
Մոգերը բոլոր Խորեցին արդէն։  
Մեռուցն Կըրակ աստուածն իրենց նետ.  
— Բանակները Խող իրենց վրայ դիմեն  
Քալսպք բնակչին նետ ընեն անենու։  
Ըսպիտակ Եմրանց գըրիկն մէջ կամաչ  
Դրօշի Ծիամանք կը Ծիփան հովէն։  
Ըսոխք արեւուն նետ կու գան յառաջ,  
Պարտուած՝ սմոր նետ սուզուին խաւարէն։  
Փոթոքրիկ մը նաևն որ շըրջի յերկինք  
կը մուշնէ Խոսրով մէջն իր պալատին.  
Ճամանին, կրակն հետ կը կընքէ դաշինք  
Խոստումներ կ'ընէ Մահուան՝ վերըստին։  
Եւ յաղթ բանաւիներ նոր դիւցազնն նետ  
Կամպներ կ'երեւան իր փառքն աղարտած.  
Սակաւք անոնցմէ, աւան՝ դառնան ետ.  
Դարսած պատմաբան Մամեկունի փառաց։  
Մոլեգնի Խոսրով. իր անմահ գունդով  
Ասձամբ ախոյեան կ'երթայ Մամեկունի.  
Ասիոյ ամէն ազգ ունի իր քով  
Զինք ներկայացնող գունդեր վայրենի։  
Բազմած է արքան գամոյքի վրայ. —  
Փողոսկրէ նաւակ՝ ոսկեին ցուուկով.

Ձերդ փայլիլուն ցօղեր շուշանի վըրայ  
Խօրուագի փողոսկր՝ անգին քարերով։  
Կը Թուկն մեան վըրայ՝ խիտ խիտ Ճադիկներ.  
Գոնգդոյն բոյերու շարժուն ագարակ.  
Ցաղամանակ մ'է հոն ակունքով Նկարուեր։  
Եւ իր անունն է Փառքի պատգարակ։  
Զայն իշխանութիւն կը կրեն ուսի վրան.  
Չորս կողմ երաժիշտք անդուզ կը նուագեն։  
Ճարմանցած աչըով վարդ, կամաչ, շուշան  
Թափորին այդ նոր՝ անցքը կը դիտեն։  
Մասկուն Երան վրայ, վերդ ու ազդի սաստուած  
Ցենու իբր արծոն՝ իր վահամին վրայ.  
Դաշտը կ'ապրիսակէ նայուածցը բերկուս։  
Հոն են իր ամենիւ զրեին ապագայ։  
Վայրիկան մը յետոյ աշխարհին պակաս  
Պիտ՝ ըլլան նազար էակներ նենգժոտ։  
Վերի թեմեւեւ, մարդը պիտ՝ ըլլաս  
Երբ ծագի, երկիր, վաղուան առաւօտ։  
Համերգ կը կազմեն փողք ու ռազմիկներ։  
Զօրքի զոյգ ծովեր կը ծուլն ովկիան.  
Իրար կը փշրեն անոնց կրիսակներ.  
Խջիր, ով Մամեկուն, հունձքիդ արտն է ան։  
Արեւը՝ տօքգոյն՝ դաշտի վրան ամբաւ  
Պաշտողներն իրեն տեմնէ դլուսպաստ։  
Եւ իր ոսկերջյ նիզակները ընաւ.  
Ձեն օգներ անոնց կրոխին անբաստ։  
Առագաստին պէշ՝ որ ծոփ հոյմալար  
Կ'ընկըրկն ոսոխիք. Եւ լոկ մեւեամներ  
Իրենց դիփքն վրայ կը ման յամառ,  
Քաջացդոյն քան երբ կեանքերին տեւէր։  
Մամեկունն այս պահուն իրեւ ախոյեան  
Խստրած է իրեն արքայից արքայ.  
Գունդեր նեղքերվ հսսած է իր վրան.  
Այլ հեռուն անոր փախուստ կը տեմնայ։  
Ցաղարութեան գիշեր. Զամեր կը փայլիկն  
Ամէն մէկ աստիք իրեւ պատասխան.  
Գերի են ընկած ընտանիք շահին,  
Ոժուն՝ աստուածն իսկ, Կըրակ սըրբազան։  
Ո՛վ գըրեկապահք, Դրւանյ բուրգերէն  
Փողով աւետիք տըւէք յաղթութեան.  
Սըրբազան կրակի բոցեր Խող այրեն՝  
Իրեն նըւիրուած տանախներ համայն։  
Դիմէ՛ խուռան ամբոխ՝ գոռալով կեցցէ՛.  
Մամեկուն առիւծ մ'է, Մամեկուն, կրակ  
Արեգակի նման նա կը յառաջէ. (անշէջ.  
Բազմած արդ Փառքի պատգարակն մէջ.։  
Հ. Կ. 8. Սաւանեան